

ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆԸ
ՏՈԿՈՒՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՅՈՅՍ
ԿՈՒ ՏԱՅ


1.- Սպասելով սպասեցի Տիրոջը, որ ծոնցաւ ինձի ու լսեց իմ աղաղակս եւ գիս կորստեան փոսէն, տղմալից կաւէն հանեց ու ոտքերս վէմի վրայ ամրացուց ու փալուածքս հաստատեց (Սաղմոս 40:1,2):

2.- Ո՛չ միայն այսօր, այլ՝ տակաւին կը պարծենանք մաքու մեր նեղուքեանց մէջ գիտնալով, որ նեղութիւնները մեզի համբերութիւն կու տան, համբերութիւնը՝ տոկունութիւն, տոկունութիւնը՝ յոյս, իսկ յոյսը երբեք ամօթով չի ձգեր, որովհետեւ Աստուծոյ սէրը տեղ գտած է մեր սիրտերուն մէջ՝ մեզի տրուած Սուրբ Հոգիին միջոցաւ (Հռոմայեցիս 5:3-5):

3.- Պէտք է համբերել գիտնալ, որպէսզի Աստուծոյ կամքը կատարելով՝ իր խոստումին տիրանանք (Եբրայեցիս 10:36):

Քրիստոս իր աստուածային գորութեամբ մեզի պարգեւեց ամէն ինչ, որ անհրաժեշտ է աստուածապաշտ կեանքի մը համար, մեզի ցանցնելով ան՝ որ իր փառքովն ու գորութեամբը մեզ իրեն կանչեց: Անիկա թանկագին ու մեծամեծ խոստումներ տուաւ մեզի, որպէսզի անոնցմով հաղորդակից ըլլանք աստուածային բնութեան, ձերբազատուելով աշխարհի մէջ տիրող կորստաբեր ցանկութիւններէն: Անոր համար ալ, ամէն ջանք ըրէք, որ ձեր հաւատքով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, գիտութեամբ ժուժկալութիւն... (Շարունակել կարգալ՝ Բ. Պետրոս 1:13-11):

ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ
Ս. ՊԱՏԱՐԱԳ



ՊԼՏՐԱՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Յառաջիկայ թիւերով պիտի ներկայացնենք Հայ Եկեղեցւոյ Ս. Պատարագի գերահրաշ Խորհուրդն ու անոր բացատրութիւնները լայն ձեւով եւ մանրամասնութեամբ:

Ս. Պատարագի Խորհուրդը կը բաղկանայ չորս մասերէ.-


- 1.- ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
- 2.- ՃԱՇՈՒ ՊԱՇՏՕՆ
- 3.- ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ
- 4.- ԱՐՁԱԿՈՒՄ

1.- ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ս. Պատարագի առաջին այս բաժինը կ'ընդգրկէ պատարագի քահանային եւ ապա Ս. Սեղան ներկայացուող ընծաներու պատրաստութիւնը:

Ա. Պատրաստութիւն Պատարագի քահանային...

Շարունակելի



ՔՈՒ ԽՕՍԲԵՐ ԽՍ ՂՏԲԵՐՈՒՄ ԵՐԱԳ Է ՈՒ ԽՍ ՇԱԽԴՆԵՐՈՒՄ ԼՈՅՍ (ՍՂ.119.105)

ՃԷ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 25 ՓԵՏՐՈՒԱՐ 2024

ԹԻԻ 8

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԵԱՇՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒՄՆԵՐ
Ես. 54.11-55.13: Բ. Կր. 6.1-7.1: Ղկ. 15.1-32

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԲՏԱՐԱՆԸ
ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15. 1-32

Մարդ մը երկու վաւակ ունէր: Կրտսերը հօրը ըսաւ. «Հա՛յր, քու ստացուածքէդ **ինձի** ինկող բաժինը հիմա տու՛ր ինձի»: Եւ հայրը իր վաւակներուն միջեւ բաժնեց իր ունեցածը: Զանի մը օր ետք կրտսեր վաւակը առաւ իր ամբողջ հարստութիւնը եւ հեռու երկիր մը գնաց: Հոն անառակ կեանք մը ապրելով մսխեց հարստութիւնը եւ ապաւեց իր ամբողջ ունեցածը:

Պատահեցաւ, որ այդ երկրին մէջ մեծ սով մը տիրեց, երբ արդէն ինք սկսած էր աղքատանալ: Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներէն մէկուն քով ծառայ եղաւ, եւ անիկա իր ագարակը դրկեց զինք, խոպեր արածելու համար: Նոյնիսկ պատրաստ էր խոպերուն կերած եղջիւրներով իր փորը լեցնելու, սակայն ոչ ոք կու տար իրեն: Երբ անդրադարձաւ իր վիճակին, ինքնիրեն ըսաւ. «Հօրս տան մէջ քանի՛ գործաւորներ կան, որոնք իրենց պէտք եղած կերակուրէն աւելին ունին, մինչ ես հոս անօթութենէ կը մեռնիմ: Ելլեմ երթամ հօրս քով եւ ըսեմ իրեն. Հա՛յր, մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս արժանի չեմ քու որդիդ կոչուելու. զիս նկատէ՛ քու գործաւորներէդ մէկը»: Ապա ելաւ եւ հօրը քով գնաց: Տակաւին տունէն բաւական հեռու էր, երբ հայրը տեսաւ զինք ու գնաց վազելով դիմաւորեց զայն, վիպին փաթթուեցաւ եւ համբուրեց: Որդին հօրը ըսաւ. «Հա՛յր, մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս արժանի չեմ քու որդիդ կոչուելու»: Հայրը իր ծառաներուն հրամայեց. «Անմիջապէս բերէ՛ք լաւագոյն պատմուճանք եւ հագցուցէ՛ք իրեն. մատանի անցուցէ՛ք իր մատին եւ կոշիկ տուէ՛ք իրեն: Բերէ՛ք պարարտ հորթը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախանանք, որովհետեւ իմ այս վաւակս մեռած էր՝ ողջնցաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ»: Եւ սկսան խրախճանքի:


Մինչ այդ, երէց վաւակը ագարակ կը գտնուէր: Վերադարձին, երբ տան մօտեցաւ՝ երգի ու պարի ձայներ լսեց: Կանչեց ծառաներէն մէկը եւ հարցուց, թէ ի՞նչ կայ: Ծառան ըսաւ իրեն. «Եղբայրդ եկաւ. եւ որովհետեւ ողջ-առողջ վերադարձաւ, հայրդ պարարտ հորթը մորթեց»: Երէց վաւակը վայրացաւ եւ չուկեց ներս մտնել: Այս մասին իմանալով, հայրը դուրս ելաւ եւ աղաչեց որ ներս մտնէ:

Իսկ ան պատասխանեց. «Տարիներէ ի վեր քեզի կը ծառայեմ, որեւէ մէկ հրահանգդ չանտեսեցի, սակայն նոյնիսկ ուլ մը չտուիր ինձի, որ ուրախանայի բարեկամներուս հետ: Մինչդեռ, երբ քու այդ որդիդ եկաւ, որ քու ստացուածքդ պոռնիկներու ն հետ մսխեց, պարարտ հորթը մորթեցիր անոր համար»:

Հայրը ըսաւ. «Տղա՛ս, դու ն միշտ ինձի հետ ես եւ ամբողջ ունեցածս քուկդ է: Սակայն հիմա պէտք է ուրախանանք եւ ցնծանք, որովհետեւ այս եղբայրդ մեռած էր՝ ողջնցաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ»:

ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

ՅՈՒԴԱ - ԿԻՐԵՂ ԵՒ ՄԱՅՐՆ՝ ԱՆՆԱ



Երեկ՝ Շաբաթ 24 Փետրուար, 2024-ին Հայ եկեղեցւոյ տօնացոյցին համաձայն տօնն էր ՅՈՒԴԱ-ԿԻՐԵՂ ԵՒ ՄԱՅՐՆ՝ ԱՆՆԱՅԻ: Միասնաբար ծանօթանանք վերոյիշեալ սուրբերուն:

Այս Կիրեղը, որ կոչուած է նաեւ Կիրակոս, հրեայ էր ազգով: Նախկին անունն էր Յուդա: Ան կը բնակէր Երուսաղէմի մէջ իր մօրը՝ Աննայի հետ: Երբ դժիտյն Հեղինէ եկաւ հոն խաչափայտը փնտոնելու համար, տեղացի հրեաները գայն մատնանշեցին իբր ամենէն տեղեակը Գողգոթայի տեղական մանրամասնութեանց: Կաւանդուի, թէ խաչափայտը գտնուելէն ետք, Յուդա մկրտուեցաւ իր մօրը հետ եւ վերակոչուեցաւ Կիրեղ, ապա եպիսկոպոս ձեռնադրուեցաւ պաղեստինական վիճակի մը վրայ, եւ նոյնիսկ ատեն մը տեղակալեց Երուսաղէմի պատրիարքական Աթոռին, երբ Մեծն Կիրեղ ախտուեցաւ: Երբ Յուլիանոս ուրացող Երուսաղէմ եկաւ, անօրինակ կտտանքներու մատնեց Կիրեղ եւ իր մայրը: Կտրել տուաւ որդւոյն աջ ձեռքը, հալած կապար լեցուց բերանը եւ մարմնոյն վրայ, եւ ի վերջոյ գեղարդով սպաննեց գայն: Իսկ Աննայի կախել տուաւ մագերէն, քերել տուաւ մարմինը մինչեւ ոսկորները, եւ այսպէս նահատակուեցան երկուքն ալ:

Սուրբեր եւ Տօներ Գիրքը

ՊԱՅՔ ՊԱՅՈՂՆԵՐԸ ԻՆՇՉՊԷՍ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՆ՝

Պահի պահողները պէտք է, որ ըլլան արթուն, որովհետեւ Սատանան կրնայ կորուստի մատնել թէ՛ պահեցողը եւ թէ՛ պահեցողութիւնը, եթէ երբեք (պահեցողը) անպարկեշտ բամբասանքներ կատարէ, ինքզինք ուրիշներէն գերիվեր ցոյց տայ, կամ կերակուրները պիղծ նկատէ եւ կամ կեղծաւորներու նման պահեցողութիւն ընէ իր պահեցողութիւնը ուրիշներու նայուածքներէն հեռու պահելով, որպէսզի սնապարծ եւ կեղծաւոր չերեւայ: Բայց կը փափաքի նաեւ, որ իր ժուժկալութիւնը նկատուի ուրիշներու կողմէ ու երբ ոչ ոք նշմարէ, ինք առիթը կը ստեղծէ իր խիստ պահեցողութիւնը ցոյց տալու, որպէսզի սխալման գայն իրագործելու իր համբերութեան վրայ: Արդարեւ, նման պահեք ո՛չ կը սրբեն եւ ոչ ալ կ'արդարացնեն, այլ կը պղծեն եւ կորուստի կը մատնեն: Եթէ մէկը ժուժկալութիւնը ցոյց տայ ուտելիքներու նկատմամբ, բայց մարմնի միւս անդամները անժուժկալ պահէ, զուր են իր նիգերը: Ահաւասիկ այն, ինչ որ կ'ուզեմ ըսել. Եթէ մէկը իր լեզուն չգսպէ, աչքերուն, ականջներուն, մտածումներուն եւ հոգիին վրայ չհսկէ, ընկերոջ դէմ ոխ պահէ, եղբօրը դէմ ատելութիւն ունենայ, կամ կեղծաւոր կերպով բարեկամութիւն հաստատէ անոր հետ, ընկերոջը խոնարհութեամբ չծառայէ, պատիւի եւ փառքի հետամուտ ըլլայ կարծելով, որ պահեցողութիւն կ'ընէ, նման անձ մը ամբողջութեամբ պիտի խելագարի Սատանային դրդումով: Արդարեւ խոնարհ ու իսկական պահեցողութիւն չէ ասիկա, այլ՝ խաբեբայ, կեղծաւոր անպէտք եւ ծոյլ պահեցողութիւն մը, որ կրակի մէջ կ'այրի եւ ջուրի մէջ կը հալի: Նման պահեցողութենէ մարդը զօրաւոր կերպով կը պատժուի:

Յովնան Մանդակունի Հայրապետ Բարի պահեցողութիւն բոլորին

Հ ՈՔԵՒՈՐ ՊԱՏԳԱՍ

Պէտք է սորվիմք գործածել Աստուծոյ Խօսքին սէնք:

Բազմաթիւ են պատճառները, թէ ինչու Սատուած ուզեց Իսրայէլացիները անապատի ճամբէն առաջնորդել: Առաջին հերթին, անապատին մէջ անոնք պէտք էր պատերազմի սորվէին: Ճիշդ է, որ անոնք Սատուծոյ անմիջական օգնութեամբ էր, որ պիտի գրաւէին Քանաանը, բայց իրենք ալ իրենց բաժինը պիտի բերէին՝ երկիրը գրաւելուն մէջ, հետեւաբար, պէտք էր պատերազմի սորվէին, զէնք գործածել սորվէին:

ՄԵՐ ՍՈՐՎԵԼԻՔ ՀՈՔԵՒՈՐ ԴԱՍԸ

Սատուած մեզի խոստացեալ իսկական Քանաանը՝ երկինքի արքայութիւնը չի տար, եթէ երբեք հոգեւորապէս պատերազմի չենք գիտեր աշխարհի անպատներուն մէջ ապրող չար ոգիներուն դէմ: Ինչպէս Իսրայէլացիները պէտք էր զէնք գործածել սորվէին թշնամիներուն դէմ, այնպէս ալ մենք, պէտք է Սատուծոյ Խօսքին սուրը գործածել գիտնանք մեզին ու Սատանային դէմ, այլապէս՝ չենք կրնար տեղ ունենալ արքայութեան մէջ:

ԱՍՏՈՒՍՏԱՆՈՒԵՉԸ

«Այնքան շօշափելի է ինձի համար շնորհքի ներկայութիւնը Սատուծոյ Խօսքին մէջ, որ սիրտս հոգեւոր ցնծութեամբ կը համակուի: Ինձի նոյնիսկ կը թուի, որ երբ Սատուածաշունչ կը կարդամ՝ Սատուծոյ շնորհքը կը թափի իմ մէջ»:

(Իոան Կրոնշտադտսկի)

ԵԹԷ ԿԱՍ ԵՐԲ Կ՛ՈՒԶԵՍ...

ԵՐԲ ԱՍՏՈՒԾՈՅ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՓՆՏՈՒՄ ԿԱՐԴԱ՝ (Սաղմոս 5)

Ո՛վ Տէ՛ր, լսէ ինչ որ կ'ըսեմ, նկատի՛ առ հեծեծանքներս:

Մտի՛կ ըրէ աղօթքս, ո՛վ իմ Թափառութիւնս եւ Սատուածս, կ'աղաչեմ քեզի:

Ո՛վ Տէ՛ր, առտու կանուխէն լսէ՛ կանչս եւ սպասեմ պատասխանիդ:

Դուն անօրէնութիւն չես սիրեր, ո՛վ Սատուած դուն չես կրնար չարիքին հետ հաշտուիլ: Հպարտները չես հանդուրժեր եւ կ'ատես անօրէնութիւն գործողները, սուտ խօսողները կորուստի կը մատնես, արիւնահեղ ու նեղաւոր մարդէն կը զգուխս, ով Տէր: Բայց ես քու անչափ սիրոյդ ապաւինած՝ քու Տունդ պիտի մտնեմ, երկիւղածութեամբ դէպի սուրբ տաճարդ պիտի դառնամ ու երկրպագեմ:

Տէ՛ր, արդարութեամբդ առաջնորդէ՛ զիս, քու նամբաղ հարթէ՛ իմ դիմացս, որպէսզի դառնամուտ թշնամիներս տեսնեն, որովհետեւ անոնց բերանը ստութեամբ լի է, եւ անոնց սիրտը՝ չարութեամբ լեցուն, բացուած գերեզման է կոկորդն անոնց եւ նեղութեան գործիք դարձեր են լեզուներն անոնց:

Ո՛վ Սատուած, անոնց յանցանքին պատիժը տուր, իրենց խորհուրդները թող կործանեն գիրենք: Մերժէ՛ գիրենք իրենց ամբարիշտութիւններուն համար, որովհետեւ քեզի դէմ ըմբոստացան:

Շարունակել ընթերցել Սաղմոսագիրքէն